

Ե Բ Ա Զ

Լոյսիմ անրով մետաղեն եւ դարբնէի ժու շատիպ
Շըքայ մը որ ժեզ կապէր անհուն սիրո՞վ մը կեանքին,
Ոտքերդ իրար քերէի, դուն ըլլայի՛ր տարփազին
Հիւանդ աղջիկ մը տժգայն, աշխեռով մե՛ծ ու վընիտ...

Ջեռքերդ իրա՛ր քերէի, ու ժպտէփ՛ր ինձի դուն
Մէկու մը պէտ որուն սիրտն հօգիչարքի մեղեդին
Կ'օրօրէ ժաղցըր շանչավ, մէկու մը պէտ որ մուշին
Միջոցներէն շա՞ն հեռու կը բանայ քեւն իր հոգւոյն:

Խառնըւէի՞ն ժու մատներդ լոյսի բարբ եիւսուածքին,
Ու խօսերու գաղանիքէն փրկարատուած ժու շրբներդ
Միայն վանիկը հծծէին՝ համբուրելով ինձի մերք...

Քարերուն մէջ ամփոփուէր լրառութեան զինջ աղօքքին
Անհուն մրմունշը վազուց մանկութենէն մոռցուած,
Եւ դուն ինձի բանայիր անոր մատեանն ուկեմած...

ԾՆ, ՈՒՂԻ, Դ

Երբոր գրսայ հի՞ն կորսրւած յաւշն օրերուն,
Խնձ ժպտեցա նորէն տրզան, եռզւյս արեւ,
Ի՞նչ բուրմունք էր ծառերուն մէջ, զիխու վերեւ,
Բոսոր պարտէգ՝ երկիրը բա՛ց էր հովերուն:

Մոոցե՛ր էի խոնար անունն իսկ տերեւին,
Ու նոր լեզու մ'ըսանդեցի կախտրդապուր՝
Թոշուններուն եռմար որոնք վազո՞ւց բափուր
Իմ եկէ տունիս աղաւներունք կուգային:

Հետրզիետէ, վերակազմել կարողացայ
Զինջ երազով մանեալը վաս կարօւներուն.
Ի՞նչ ելրայրէնք ու՛րը վշտին եզաւ ընծայ...

Այրեցաւ խունկն անմեղութեան բռւլվաններէն,
Ու տեսի բավի իսկ վերածնած մարմիններուն
Հողին ծոցէն եկաւ գարան մը ուկեղէն:

ԱՐՍԵՆ ԵՐԿԱՅԻ